

ՄԵԾՄՈՒՆՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ՏԵՕՐՏԻՒՆ ԺՅԻՒՒ — ՄԵՆԻ

(1865)

ՆՈՒՄԵՐՈ — 356

1781 — 2 ԻԼԳԱՏԵՒ

ՄԱՐՏ 16

ԱԼԱՖՐԱՆԿԱ 28 ՄԱՐՏ

ԱՄԹԱՆԻ ՄԱՐՏ 16 ՍԱԼԸ

Երանաւորաւ շու վեճէ իւր ետ
զըլ տըր :

Իսպառ կիւնիւ վիւքէլայը տէվ
էթ , թէքրար պիր մէճլիսի Խասա
թօփլանըպ , գօնաօլտէ մուպատէլէսի
վէ պիւճճէտէ իշար օլունան եէնի
իսթիպրազ հագգընտա մէշվէրէթ իթ
միշլէր տիր :

Իջլէ զանն իտէրիզ քի խիթամը
մէճլիստէ , իշ պու մուամէլաթը Մա
լլէ լայիհէսի իսպիբայը Շահանէյե
արզ օլմուշ տուր : Տէվէթը Ալլէ ի
լէ Լըրոբանըն էն պէջիւք պանգալէ
րի պէյնիստէ ագտ օլունան իշ պու
մուգալէլաթըն իճրասընա տըգգաթ
իթմէք իւզըն միւթէհայզանը մէմու
րինտէն պիրի , (Կարօ Եֆէնտի) Ենտ
րա վէ Իսպրիտէ ազլմէթ իտէճէք տիր
տախի տէնիր :

Երանաւ հէր նէ գատար պէջլէ
եազմըշ իսէ տէ , իշ պու գատար իլէ
րիլէմէմիշ տիր , տէյէնլէրտէ վար :

— Իսբուտանը տէրեա վէ Թօփիսա
նէյի ամիրէ միւշիրի տէվէթլիւ բա
շալէր հազըրաթընըն Իշլէյլի վաթօր քէ
միւրիւ մասէնիսի պէրայը քէշֆ վէ
մուպէնէ , ըիւքիւպլէրինէ թախսիս
պույրուլաճագ վաթօրու Հիւմայունէ
րաքիպէն , պիր իքի կիւնէ գատար

Տէրսատէթտէն հարէքէթ իլէյլէ
ճէքլէրի մէսմուուուուգտուր : Տ. Հ.

— Իէթէրզպուրի գօնաօլտու թայ
էին օլունան Զովհաննէս Էֆէնտի
յէ ըիւթպէյի սալիսէ թէվճիհ պույ
րուլմուշ տուր :

— Սիւտտէթը մէտիտէտէն պէ
րու նէզտը տէվէթը Ալլէտէ Տանի
մարգա օրթա էլ իսի պուլունան Պա
րօն Հիւպշ (Իբսի) կէլէն ճումաա կէ
ճէսի վէֆաթ իտիւպ , տիւնքի բա
զար իրթէսի կիւնիւ պէջիւք ալայ
վէ քեաֆֆէյի էլ իլէր հուզըրի իլէ
Սանթա Սարիա քիլիսէսինէ տէֆն օ
լունմուշ տուր :

— Լմէրիգայը Ղէնուպիտէ , Պրա
զիլեալըլար իլէ ճէնէրալ Դլօրէս Ու
րակուա ճիւմհուրու բայթախթը օ
լան Սնթէվիտէօ շէհրինի զապթ
իթմիշլէր տիր :

— Դրանսըզ զազէթալէրինէ նա
զարէն , քէշֆը ահվալը հալա մատ
տէսինտէ պիր միւտտէթտէն պէրու
քէսպը շէօհրէթ իթմիշ օլան Սա
թիօ ալլա Տրօմ պու տէֆա վէֆաթ
իթմիշ տիր :

— Լսթրիա ըէիսի վիւքէլասը
միւսիւ Շմէրլինի իսթիֆա իթմիշ օլ
տուլունտան , իմէրաթոր պիր եէ
նի վիւքէլա թէրթիպի գայտընա
տիւշմիւշ տիր , վէ Շլէզլիկ Հօլշ

Իշ պու Բուզնամէ հաթթատա իքի տէֆա , Էանի սալը վէ Բէնշէմպէ կիւնէրի նէշր օլունաճագ տըր :
Ֆիյաթը՝ Սիթանտէ Մէճմուալը Հալախիսէ ապօնաթ օլանլար իշիւն սէնէվի 50 զուրուշ վէ ալթը
այլը 50 զուրուշ տուր : Ապօնաթ օլմայնալար սէնէվի 60 վէ ալթը 55 զուրուշա տըր :
Տաշրալարտա , բօսթա իւճրէթի իւզէրիլիդէ օլարագ , Մէճուալար ապօնաթ օլանլար իշիւն սէնէվի 60
վէ ալթը այլը 55 զուրուշ վէ ապօնաթ օլմայնալար իշիւն սէնէվի 70 վէ ալթը այլը 40 զուրուշա տըր :

Թայն մատուցինտե, Լւսթրիա իւէ
Իրուսիա բօլեթիգասը կիթտիքճէ
կէրկիլէշմէքտէ տիր:

Մարտի 18 Մարտի .

Լաբաղը կէվէք օլուպ, 230 պիւլ-
էաւտան զլատէ շէյ տաթըմամը տըր .
շյուէ հաֆթա պէօյիւք եաբաղը մէզա-
տը օլաճաղընտան, նէթիճէօնի կէլէ-
ճէք հաֆթա պիլտիրիւրիլ:

Իբէք սաթըշը աղ օլտուղունտան,
կէվէք գալտը վէ եալընըզ Լճէմ մալը
պիրաղ իշթահար բտը:

Բամպուգ, ճինսինէ կէօրէ 39 օղ-
գատա օն օն պէշ ֆրանգ ֆըրլատը,
վէ տահա տա ֆըրլայաճադ կիպի կէօ-
րիւնիւր:

Բամպուգ . Ժիւմէլ 220-210՝ Գըրգ-
աղաճ, Գաուսպա 120-110 . Սէլանիք
եէրլի 135-125 . Լմէրիգա թօխու մու-
170-150 . Չանագ գալէսի 125-115՝
թէրսիւս, Լտանա 130-110:

Իբէ . Գրուսա 90-96 ֆիլաթիւր .
Սէլանիք 80-92 . Պէյրուլ 85-96:

Գօղա . 21-22-24 . Գրուսա, Լ-
տիրնէ 27-28:

Լաբաղը . Սէլանիք 115-120 . Լ-
տիրնէ ֆինս 190-195 . Գաուսպ պաշը
187-190 . Իշմիր 105-110 . Լնկիւրիւ
95-100:

Պանգա սօնթօլարը .

Իթալիա 5 1/2 . Ի ծնորա 4 1/2 . Վի-
էննա, Համպուրկ, Պէրլին, Ֆիլէ-
մէնկ, Պէլճիգա 4 . Պրանսա 3 1/2 .
Ֆրանգ ֆօրթ 3:

15 Մարտի 1863

Պոպի Սէրապէրի

Իշմարը իշիլգա ինճալիշ օլտն
Լիւն էօնիւնտէ պագալ Լօրլիինին
ալաճագըլարը իշպուլ թարիխտէն ի
թիպարէն 21 կիւն զարֆիւտա մաթ-
լուպլէրի սէնէտաթը իլէ, նէտէն ի
պարէթ օլտուղունտա միւպէլին, վա-
րագայի սահիհէ իւզլէրինէ եաղընը
պիրէր գըլթա խիւլտա փուսուլպէ-
րինի, թիճարէթ նէզարէթինտէ վա-
գը մէսպլինի իֆլասիլէ գօմիթէօնի
իպրաղ իտէճէրլէր տիր . 21 պիր կիւն
միւտտէթ խիթամընտան սօղրա, գա-
նունու թիճարէթին 200 իւնճիւ մատ-
տէսի իգթիզատընճա, պէյան վէ իտ-
տաա օլունտան մաթլուպաթըն թէվ-
գիֆինէ իպթիտար օլունտաճագ տըր:

ՄԵՍԻՒԻԻԲԵԱԹ ՎԵՆԵՑ

Մէճիտիլէ լիւրա 2րշ .
Միւմթաղէ լիւրա 100 զուրուշտան
Օն սէնէլլէ թէրթիպաթ
Աինճի 2ինճի գօնսօլտէ
Իւշիւնճիւ թէրթիպ
Թէրթիպաթը ըստիւ

ՃՍԻՄԱԱ ԵՐԹԵՈՒ ՄԱՐՏ 13			ԲԱԶԱՐ ԵՐԹԵՈՒ 15			ՍԱԼԸ 16	
Սաղահ	Էօլէն	Ալիւմ	Սաղահ	Էօլէն	Ալիւմ	Սաղահ	Էօլէն
102 10	102 10	102 10		102 10	102 10	102 10	102 10
68 32	67 4	67 14		67 21	67 28	67 38	68 5
53 50	53 20	53 20		54 20	54 20	54 20	54 20
59 12	57 34	58 4		58 11	58 18	58 28	58 35
59 12	57 34	58 4		58 11	58 18	58 28	58 35
60 52	60 4	60 14		60 21	60 28	60 38	61 3